

## Ս Թ Ա Ւ Խ Ո Ւ Մ

—oo—

Այնպէ՞ս անուշ է յուսալ՝ չըյուսալով միասին,  
Ու ըսթափումը յետոյ այնպէ՞ս դառն է ու տըլսուր ...  
Կ'ըսես՝ թերե՛ւըս կրնայ անոր յատակ, զով հոգին  
Դէմրդ բացուիլ, ընծայուիլ քու ծարաւիդ իբրեւ ջուր ...

Եւ կը գիտնաս՝ օ՛հ յանկարծ, այդ յոյսի մէկ վայրկեանէն  
Աստղերու պէս բորբոքած, հաւատայրած քու պահուդ՝  
Թէ ո՛չ բընաւ, ո՛չ երբեք, յաւիտեան ո՛չ, ո՛չ արդէն ...  
Ու կ'իյնաս վար՝ հոգիիդ մէջ աւելի հիմա մուր ...

Յուսա՞լ ... ի՞նչպէս յուսացիր՝ կը հարցընես ինքնինքիդ  
Ու ցնծութիւնդ երէկի կ'ընես աղբիւր հեծութեան,  
Կը ծեծես սիրտդ՝ որ եղաւ այնիւն յիմար, միամիտ ...

Մեռնիլ, մեռնի՛լ կ'ուզես ա՛լ ... Ու թո՛ղ մարդիկ չըգիտնան  
Կ'ըսես՝ պատճառը մահուանդ, ու միայն ա՛ն գիտնայ թող՝  
Թէ եղաւ մէկը այստեղ ժաղցրութենէ՞ն իր մեռնող ... :

1930

**ՎԱՀԱՆ ԹԵՐԵՔԵԱՆ**